

լուրը, հմտակց ու շահեկան յօդուած մը՝ թերթին կուսակիցներէ եւ հակաուկրոզներէ միանգամայն գնահատուած. եւ գրեթէ բոլոր գերման օրաթերթերն այդպէս կ'ընեն, շխտելով միանշուն մը այս Եւրոպական թերթերու առատութեան վրայ ներքինէ այդ ևս լաւը, ի մեզ՝ պարզ շատախոսական համարելու է:

Վ'ուզեմ աւարտել ինչպէս սկսայ՝ ջերմ համակարգ յայտնելով «Մասիս, ին եւ յարատեւութիւն ու յարողութիւն մաղթելով ի սրտէ:

ՍՐՍԱԳ



Պր. Յօդուածագրին պարզած գաղափարներուն վրայ կ'ուզենք կէտ մը միայն աւելցնել, վասն զի կը փափագիրք որ մեր օրաթերթերն ալ ստուգիւ հրահանգէ ըլլան եւ արժանի իրենց կոչման: Խմբագիր մը՝ մանաւանդ որ Եւրոպայի մը՝ որչափ ալ կ'ընէ, որոշ, հմտ եւն, ըլլայ, անհնարին է որ իրմէ պահանջուածները կատարելապէս կատարէ: Ուստի եւ ա. «Խմբագրական ժողով» կամ «Խմբակ», ըսուածն անհրաժեշտ կը համարիրք: Բ. Հայ խմբագիրները սովորաբար քաղաքացիներ են. այս առաւելութիւն մըն է, որ շատ մը եւրոպական լրագիրներու խմբագիրները չունին: Արդ եթէ քաղաքացիներ, կոմիտէ, անկոմիտէ մ'ունենայ կ'ուզենք, բաւական է միայն մի եւ նոյն ուղղութեամբ գործող քանի մը խմբագիրներու բաժնէ իրենց պաշտօնը, որ, ալ մեկը անգլիներէն լրագիրներու բաժնը ստանձնէ, երկրորդը՝ գաղղիներէններու, երրորդը՝ գերմաններէններու են: Ասոց մահատառ Գրքագրութիւնն զիւրաւ կը ցայտէ ճշմարտութեան լոյսը: Բայց այս երկրորդ կէտին հետ անձուկ կապուած է Գ. ը: Որպէս զի միակողմէն դատաստան չկազմենք, պէտք է աւելի յարգ տալ անկոմիտէներթերու: Պարտաւանդ (officielle) եւ կատարողական մահու (presse officieuse) այսօր ոչ ճշմարտութիւն կը քարոզէ, եւ ոչ ուղղութիւն պէտք է տալ մեր կարծեաց: Անկոմիտէներն՝ ստոյգ է թէ երբեմն լուրջապէսութեան արտաք կը կրեն, բայց աւելի ապահով են: Դ. Քանի որ եւրոպական գլխաւոր լրագրութիւնը տարիներէ ի վեր monopole ըրած էր հասարակութիւնն, հաւատք կը գտնէր՝ առ ի չգոյէ հակառակ աղբեր: Բայց հիմայ միայն մէկ լրագիր՝ ոչ թէ կոմիտէ, ալ մանաւանդ իրը ուղեբեր Գրքագրութիւն, միաողմամբ ըլլալու գլխաւոր ապացոյցն է: Պէտք է գոնէ 2 կամ 3 հակառակ ուղղու-

թեամբ լրագիր ունենալ. հարկ անհրաժեշտ է այս. «Tempt» լրագրի հետ ունենալ պէտք է «La libre parole» ը կամ «Autorité» եւ կամ «Intransigeant» ը: Գերմանական «Nord. D. Allgem. Zeitung» կ'ընէ, «Berliner Tagblatt» ի հետ ունենալու է «Kreuzzeitung» կամ «Köln. Volkszeitung» ը: Իսկ Աւստրիայի գլխաւոր լրագիրներէն Եւրոպայի ալ «յառաջգրիմութիւն», «ազատութիւն», անուններով հրեական շահախնդրութիւն կը քարոզեն, իրենց ուզածին պէս կը զարգարեն իրերը. ստոյգ գլխաւորն է՝ (Գրքագրութեամբ մեր ուսուցչայ լրագրութեան՝ աղբերը) «Neue Freie Presse» ն, «Alliance israélite» ի օրգանը. այս լրագրին հետ պէտք է կարգաւ «Deutsches Volksblatt», որ 10 տարուան մէջ 38.000 բաժանորդ ունի (իսկ առաջինը՝ 45 տարուան մէջ՝ նոյնապէս) են: Այս մեր յիշած լրագիրներն անուն չունին՝ ստոյգ է, բայց այս ալ պատճառ ունի: Հեռագրութեան Գրքագրութիւնն ալ Հրեայ ձեռքն են, ուրեմն քննական է որ՝ մեր յանձնարարած լրագիրներն եւ ոչ չը յիշարարին: Այս կէտերու գործագրութեամբ կ'ունենանք հայերէն լրագրութիւն մը՝ որ պարագայից եւ անուանի — «անկոմիտէ պատճառներու» ներած սահմանին մէջ ստուգիւ անուն մը կ'առնու, եւ իրը անկողմակալ ճշմարտութիւնը գտնելու կը նպատակէ: Այս լրագիրներու մէջ «յառաջգրիմական», «Եւրոպական», կամ «պահանջական», անուններով տարբերութիւն զնել՝ թերեւս ասկէ 10—20 տարի յառաջ կարելի էր, իսկ հիմայ՝ կամ պէտքստութեան է եւ կամ «խմբագրութեան»:

ԽՐԲ.



Մ Ա Յ Ե Ն Ա Պ Ս Ս Ա Կ Ա Ն

ՈՍՓՅԻ — Մամուլ, պատմական վէպ. Ա. Գ. Գիրք (360—400): Ա. 8ա. Հանդիսակին վերջն պատմութիւնը: Վրժանս, Միտ. տա: ՄՆՑ 8՝ էջ ԺԿԶԶԶ: Գիրմ. ըր. 350:

Այս ստուար գործը հայ նոր վիպասանութեան հօր՝ անմահ Մամուլի բազմութիւն վիպասանութիւններէն մըն է, որ կը փոխադրէ ընթերցողը Հայոց պատմութեան 360—400 տարիները, անընդհատ աչացն առջեւէն իբր տեսարանի մէջ՝ նոյն ժամանակի հայկական արձուներ, նախարարական եւ ժողովրդական կեանքն ու դէպքերը, ինչպէս եւ այն գրեթէ ներկայացնող անմահ Մամուլ, անմահ Մամուլն անունին կեանքը, ժամանակին ազգային սովորու-

Թիւնները, սրբուզարգը, սպառազինութիւնը, Հոյ
Տղին տեղադրութիւնն իւր ամեն պարագաներովը,
եւ այլն:

Մասնան կրեք Գրքի բաժնուած է, որոնց
առաջինը 18 գլխով շատ գեղեցիկ կը նկարագրէ
Սահմանութեան զիւցարին իւր Տօրն
Վասնայ ուրացութեան լրջին վոյզ գգացած վերջը,
եւ մտնողն եւ արեան դեմ՝ մտաց առաջնորդու-
թեան եւ իւր անչափ Հայրենասիրութեան հե-
տեւելով՝ թէ աս-
անձին իւր Տօրեղ-
բօրբուռն Մամի-
կոնեան Մուշեղին
հետ, եւ թէ քիչ
ետքը՝ Աշտիշատու
Վանքին մէջ Սա-
հակ Գարթեհին եւ
Գեորգիոս հետ՝
իւր Տօրն եւ քեռ-
այն Գեորգիոս
Արքունայ ուրա-
ցութեան շար հե-
տեւութեանց առ-
ջեան տանելու հա-
մար բրած որոշում
ները: Գարթեհը՝
Հայր գիմաստրելու
համար ժօրն հաւա-
նութեամբը՝ որ
Վասնայ ուրա-
ցութեան կամակից
էր, բայց դեռ կը
փախնար պարսկա-
կան դէնր յայտ-
նապէս անձամբ ալ
գաւանելու՝ տես-
նուած պատրաս-
տութիւնները, եւ
Սամուէլի ձամբոյ
ելլելն ի գործա-
գրութիւն իւր այն
որոշմանց՝ որոնց
վոյզ Յաճատու-
հին իւր փառասէր
մայրը գաղափար
խկ չունէր: Ի վեր-
ջոյ իբր «Փակագծի
մէջ» համառօտիւ
Հայաստանի եր-
կրաստութեան, եկեղեցական ու աշխարհական
կշխատութեան, եւ այս երկուքին Հայաստանի բար-
գաւաճման ըստ իրենց տեսակետին կամ ուղղու-
թեան՝ նպատելուն կամ փնտրելուն վրայ են կը
ձառէ, յոյց տալով ընդհանրապէս բովանդակ գոր-
ծայն՝ բայց զիստարարար այս երեք զիսոց մէջ
խորտակ թէ մանրակրկիտ ուսումնասիրութիւն եւ
ազգային պատմութեան եւ բարուց նկատմամբ իւր
մեծ հմտութիւնը:

Երկրորդ Գրքը՝ իբր երկրորդ արարուածի
առաջին տեսիլ կը բանայ մեր առեւել Հայաստանի

երկու վեճ՝ Գեթեթը՝ Ս. Կերտեի եւ Արշակայ
Բ. Ի՝ գերութեան մէջ կրած տառապանքները,
իրենց սաստիկ հայրենասիրութեանն ընած սրտի
մորմըր են են: Վերջոյս՝ իւր Ընտրու հարցային
հրամանաւր մորթագրեմ եղած պարագայեօտին՝ Վա-
սակայ պաճուճապատանքին հետ բրած խօսակցու-
թիւնները մանաւանդ՝ ընթեցողին վոյզ օրտա-
ճմիկ ազգեցութեան կ'ընեն: Այդ վեճը՝ կը շա-
րունակուի պատմութեան թելը, սը ի միջի այլոց

Հայ լեռնական կա-
նանց քաջարտու-
թիւնն ալ անմա-
հայրենի ուզելով՝
Ոչխէի, Ռչոտու-
նեայ Գարեգին իշ-
խանին գտեղն եւ
Սամուէլի հարնա-
ցուին ծանձմ գեթը
ներկայացրելու կու-
տայ: Յետոյ փու-
տու Բուզանդէն
քաղելով դժբախտ
Համադապուհեցին
պանութեան
պատմական դէպքը
յառաջ կը բերէ,
որուն քանի մը
գլուխ ետքը, կը կտէ
եւ Ընտրու հարցայ-
ին անձամբ Հայաս-
տան արշակու
ժամանակ Չարե-
հաւանի աւերակաց
ժօա Միւնեայ եւ
այլ ազնուական
կանանց վոյզ գոր-
ծագրել տուած ա-
մսթալի եւ անա-
զորոյն տանջու-
ները:

Հայաստանի պտու-
մական անցեալը
լաւ ուսումնասի-
րած կարծես թէ չէ
կրցած հրատարակ
եւ Հայ ազգիս եր-
կու զիստար մու-
թիւններն առան-
ձին կերպով ալ
նկարագրելու եւ ձաղելու, եւիւնն ու յամառա-
նէն, անխորհրդածեալ հաստատմութիւնը
կ'ընեմ, որոնց առաջինը զիստարարար Բագրա-
տունեայ կործանման պատճառ եղած է, եւ եր-
կրորդը շատ լաւ կը ստորագրէ յանձին Գեորգի-
ոսի, զոր ոչ մօր պաղատանքը, ոչ ամուսնոյն
եւ հպատակաց վարմունքը, եւ ոչ խղճի խոյթը
(Գլ. 6. 7. եւ Գ. Ընտր. Գլ. 5.) կրցան շարժել եւ
ուղղութեան բերել, ինչպէս եւ յանձին Վասնայ,
որուն յամառութիւնը նմանապէս Համադապու-
հեցին խահմ գիտողութիւնները (Գլ. 4.), եւ Սա-



Բագրատ

մուկէր որդիական սերէ բխած Նահաբերը (Գ. Հար. Գլ. 4.) շիրցան խախտել: Նոյն իսկ Սահակայ Պարթեւի վրայ ալ իր դատարարած մէկ երկու անգամ այս մարտիկ իւնը, ինչպէս Գլ. 10.: Ասկէ ետքը իր պատմել Արտագերից բերդին մէջ Հայոց դշխային Փառանձեմայ պաշարուիլը: Հուս դիպաց պատմական ճշմարտութենէն թէ իր շեղի այնու՝ որ զԷսապէ՛՛՛ Տյուսկատուր եւ յարժեռած իր ներկայացընէ Արտագերից բերդին արևութեան առջևը, եւ Մուշէզ սպարապետին Հապուհի վրայ կատարած փառաւոր յարժեռութիւնը՝ այս փախտեան Տես անօրնական յարաբերութեան մէջ իր գոնէ, եւ Արտագերի բերդն երկրորդ անգամ մ'ալ պաշարել կու տայր Գերմանիին, որ եւ զգծբախտ Փառանձեմը իր գերէ ի վերջոյ, մինչդեռ Հապուհ՝ ըստ Բուզանդայ եւ Խորենացոյ, Արտագերից առջևը շեքեցաւ: Արտագերը մէկ անգամ միայն 14 ամսուց պաշարում կրէր ի Գերմանիէն, իսկ Մուշէղի յարժեռութիւն Արտագերից կործանմանէ շատ ետքը կատարեցաւ:

Երբորդ Գրքին Ա. գլուխը իր զբաղի մեր պատմութեան դիւցազն՝ Սամուէլով, որ ստուգելու իր շրջանական անձնագրայութեամբ՝ որդեգրական եւ հայրենեաց սերէ գրգռեալ իր նեռէ ինք զինքը թշնամեց բանուր, վերջին փորձ մ'ալ ընելու եւ հային իւր առած քայլերէն ետ կեցընելու գիտաւորութեամբ: Գծբախտ պատանի: Արդէն իսկ առաջին որը բանակին մէջ տեսածները՝ անխի գերեւոյց արանց եւ կանխակ եւ մանկաց բազմութիւնը, զէկատուած հայ բաղաբացեաց եւ գիւղացւոց կառապինքը, որոնք բլրառեւ զկողմս էին Գերմանայ վրանին Տանդէպ, գիտմամբ փնտռուած ժողովուած Ս. կառիարանաց եւ այլ ձեռագիր մատենից հրով ջնջուիլը եւայլն եւայլն, սիրաբ պատու պատու ըրին, ունեցած թախծութիւնն ալ այնչափ աստիպացոյցին որ՝ իւր յամուութեամբն Տանդերձ գործիպաւութ Տայրը Վահան՝ հոգ տանելով որդւոյն եւ ուղելով անոր սեւամաղձութիւնը փարստել, կ'որոշէ Երասխայ ափուները “Իշխանաց կղզոյն, վրայ որ սորդութեան զուարճութեամբ թէ իր զբաղեցընէլ զինքը, ընդ որս եւ Արտուազգ մանուկը՝ որդի Վաշէի: Այս այն Արտուազգն է որ գաղտ ի Բանուէլէ՝ մասնակցեցաւ այս սպարապետին՝ Գերմանայ Տես բրած պատերազմին, եւ իւր տիպցորթութենէն վեր՝ մեծ քաջութեամբ բազմութիւն թշնամինքն տապալելով՝ պատճառ տուած է՝ ըստ Պր. Յ. Գաղբաշեանի՝ Մ. Խորենացոյ Տնարած նախարարաց մեռնական պատերազմին. (Անդ, Գ. դպ. Գլ. 14.) Նեղձ Վահան, իր մասնակցելիք արդեգր դուռն ալ այս որտե՛ն՝ եթէ միայն գիտաւոր՝ որ Երասխայ թաղժողովուրդները քեզի համար ալ գերեզման մը իր պատրաստեւ . . . : Սամուէլ հորն եւ պարսի մեծամարտ առջևը որսի ժամանակ մեծ քաջարքութիւն եւ յարձակութիւն ցուցընելէն ետքը, իր յարձիգ զՏայրն ապկալել բազմութենէն բաժնել եւ կղզւայն Տեսաւոր մէկ կղզւի տանել եւ հոն անոր իւր սիրաբ բանալ: Որդւոյն հայրենասիրու-

թեան ու կրօնասիրութեան առջևը իր խորտակեց Տորբ բուրք գաղափարները եւ զինքը իւրայնոց կողմը շահեցր Նախը, ինչպէս եւ Տորբ յամուութեան, Տաստատմանութեան առջևը՝ իր բեկանուն որդւոյն թախանմանքն եւ զՏայրը զգաստութեան բերելու ճիգը: Վերջապէս վէճը ջնջուցութեան յետոյ ծայրը հասած՝ Տորբ Տեղեկութեան յետոյ, զՍամուէլ իրեն որդի անշնայ իր մեքով, որուն իր փոխարինել եւ Սամուէլ զՏայրն ուրանալով: Եւ երբ Վահան զՍամուէլ մահաւամբ պատժել սպառնալով՝ ձեռքը սրղոյն եւ տանի՝ Սամուէլ իր կոնիսէ, իր խոյն զՏայրն ի մահ, եւ գիւթեմը իր թողույ յորինակ այն անձնայ՝ որտեղ իրենց հայրենիքն, ընտանիքն ու գաւակները՝ շնչին շահու կամ երկիրը մը պատճառու կ'ուրանան անսոթութեամբ . . . : (Բուզ. Գ. ծթ.) Բուզանդայ այս վիպութեան վրայ յեցեալ զոր նուեւ իր նշանարան գործածած է՝ շինած է Հեղինակը վիպասանութիւնս Սամուէլ բաց աստի հարեանցի իր յիշուի անգամ մ'ալ Բուզանդայ մէջ (Ե. խց. 1.) իսկ խորենացին՝ որ “Սամուէլ” անուամբ զինքը երչու անգամ իր յիճէ՝ (Գ. խց. եւ խց.) Տորբ սպանութիւնը՝ սխալմամբ այսպէս յառաջ իր բերել. “Քանոնի եր սպանեալ նորս զՏայր իւր զՎարդաբն եւ վնայր իւր Տաճատուրհի. (Գ. խց.): Եւ որ յայրը Գերմանայ Գերմանայ ճոն անձամբ իւր Տաստակցը, ընդ որս եւ Սամուէլէ՝ գլուխն անցած՝ Նախիջևանի աւերակաց մտ” որդւոյն բովանդակ բանուից պաշարելն եւ գերեաց բազմութիւնը ձեռքէն թափելը. Գեպը մը՝ որ պարզ բանտանդանակն է եւ ոչ պատմական: Հուսկ ուրեմն կ'աւարտի վիպասանութեան Գ. Գիրքը՝ երբ Սամուէլ նուեւ իւր մայրն, որ իւր Ողակ մորդին մէջ ըստ պարսկական գեղին Նաւասարդի հանդիսութիւնը իր կատարել, ի պատիժ սերացութեանքն օրակողմը ի՛նչէ: Զորորդ Գիրքը դժժբախտաբար անմահ Հեղինակին տարածած մահահաւամբ՝ մնացած է անկատար:

Մասնաւոր գրուած է արեւելեան՝ ուսուս հայ բարբառով՝ որ 1850ի ժամանակները կամաց կամաց ստպարեզն երեւնալով՝ այժմ մեծամեծ քայլերով բովանդակ գրական ստպարեզին վրայ տիրելու պատանայ: “Սամուէլ” Ա. ստպարութիւնը լըյս տեսած էր 1888ին, “Արձագանգ” թիւթիէն հանուելով: Էղուեն շատ նոն եւ մարտը եւ եւ յաման գործածուած բանաստեղծական զարգելով ու գարձուածներովն Տանդերձ կրնանք ընել որ պարզ եւ ժողովրդական:

Իրքեան աղբիւր՝ ինչպէս եւ Հեղինակը Յառաջարանին մէջ կ'ըտէ, գործածած է մեր հնագոյն ազգային պատմիչներ, սակայն շատ ալ յաման իր շեղի դիպաց պատմական ճշմարտութենէն, անտես կ'ընէ անոնց պատմական կարգը եւ այն. այսպէ՛՛՛ Գարեգին Ռշտուկեան Տեսան յայնպիսի գեր մը կու տայ: Եւ Տախտուակ է Բուզանդայ (Գ. ծթ, Ե. լէ.), որուն համեմատ՝ Գարեգին՝ հազիւ Հապուհի Հայաստան արշաւելը իր լե՛՛՛ վախեն իր փակել, թող տալով ընտանիքը թշնամուսն ձեռքը, որով եւ դժբախտ Համագապուհւոյն մահահաւամբ Տեսաւոր պատճառը կ'ըլլայ: Գարձեալ Որմիղդիտայ գերի բանուիլն եւ Արտագերից

1 Տես Հնագիւ Եւ. 1898 էջ 71

բերին իբր պատանգ պահուիլը, որ պատմական դէպք չէ, ինչու որ բաց անտի որ պատմութեան մէջ ասոր վերաբերեալ յիշատակութիւն մը չկայ, նոյն իսկ անկէ՛ որ Մուշեղի յաղթութիւնը, Արտազերից կործանմանէն շատ վերջը կատարեցաւ (Բուզ. Ե, Գ) անհասարկ ըլլալը կը տեսնուի: Գարձեալ Մերութանայ մօր՝ որդւոյն վրայ կատարած յաղթութիւնը, եւ, եւն: Ասկայն այս ամէն պատմական անձնորութիւնք կ'արդարանան այնու՝ որ վկայաստուութեան մէջ ճշդադոյն պատմութիւն չի միտաուեր, եւ երկրորդ՝ որ Հեղինակն ուզած է այս վկայաստուութեամբ ազգայնոց ճշմարիտ հայրենասիրութեան կատարելօրինակ մ'ընծայել եւ առ այն բրգել: Եւ տարակոյս չունինք որ իւր այս վստահանի լիովին յառած է:

Ուրիշ ինտիք մ'ալ կը մնայ, որուն նախեւն ընկերացոյց կը ստեպակ կ'ունգ աւանդ, որ է՝ Որմիզդուխտ անուամբ երկու անձնաստուութեանց յաճախ յիշատակութիւնը, որ նմանապէս պատմութեան մէջ գոյութիւն չունի. բայց ասոր մեկտուութիւնը շատ պարզ է: Մ. Խորենայի Բուզանդայ պատմութիւնն աստ եւս յօդուտ իւր գործածելով՝ Բուզանդայ այն կտորը, որ կը ճառէ Որմիզդուխտայ Լապաճ հարթային կողմանէ Վահանայ կնութեան տրուիլը (Գ, Ժ.), իւր սովորութեան համեմատ ծամածռելով եւ նպատակաւ անձերը փոխանակելով՝ կը պատմէ այնպէս՝ իբր թէ Լապաճ զՈրմիզդուխտ Մերութանայ կնութեան տուած ըլլայ, եւ ոչ թէ Վահանայ, որուն նկատմամբ յիշատակութիւն չ'ընէր. (Գ, լԷ.) Արդ մեր Հեղինակն ուզելով ազգային այս պատմահարցին իրարու միաբանել, իւր վկայաստուութեանը մէջ ստեղծեր է երկու՝ Որմիզդուխտ:

Այս առթիւ կը գործընդեր մեր պատմագրոց շինարարութեամբ զբարդներուն մտաբերութիւնն այն մեծ սխալին վրայ, որ կը գտնուի Բուզանդայ որմէ եւ Նարեկացայ մէջ, ըստ որում Որմիզդուխտ անուն անձը Լապաճ Բ. ին, Մեծին, որ չծնած իսկ թագաւոր Տրատարակուած եւ երկու թագաւորելուն համար՝ «երկայնակեաց, ալ կոչուած է՝ քոյր կը զրուի: «Մամուկէն» վէպը կը դառնայ 360—400 տարեաց շուրջը. ըստ այսմ՝ Լապաճ՝ որ թագաւորած է 310—380 ըստ անոյն (հայոց) նոյն իսկ 309—381, այն ժամանակներն զոնէ 50 ամեայ ըլլալու էր: Արդ ինչպէս յիշանալայ մը կրնայ 16—20 ամեայ քոյր ունենալ, երբ իւր հայրն ու Նարեկը Որմիզդ՝ իւր ծնանելէն իսկ յառաջ փոխանանած էր: Անտեիսի ալ է երթադրել՝ որ Լապաճայ մայրը ծերութեանը ժամանակ կրկին ամուսնացած ըլլայ՝ հակասակ ամէն ամիսածութեանց, որ այն ժամանակները արքունի կանանց վրայ կը բռնանային: Ասոր մեկնութիւնն ըլլայ թերեւս արեւելեան հին ազգաց քով տիրող այն սովորութիւնը, որով իրենց մերձաւոր ազգականներն «եղբայր», ըստ որում եւ «քոյր» կը կոչէին. գուցէ թէ Որմիզդուխտ Լապաճ հօբեղաբաց միայն

դուստրը կամ թոռն եւն. ըլլալով՝ այս մտօք Բուզանդէն «քոյր» կոչուած ըլլայ: Կամ արդեօք Լապաճայ դուստրը ըլլալու էր Որմիզդուխտ, եւ սխալմամբ կոչուած ըլլալ քոյր, որ անհնարն ալ չէ, ինչու որ Բուզանդը գրաւոր վկայութիւն մը չէր կրնար ունենալ այս մասին: Զարմանալին այն է՝ որ ըստ մեր կարծեաց՝ ազգային պատմութեամբ կամ պատմագրաց քննադատութեամբ զբարդներուն եւ ոչ մէկը, ոչ ժամանակ, ոչ Գաթնորճեան, ոչ Գարագաշեան, զյաժմ շոշափած է այս ինտիքը:

Այստեղ մեր դիտորութիւններն անմահն Բաճիքի այս երկասիրութեան մասին. կը թողուցը հնուագիտութեան, եւ որց անկէ՛ մանրամասն եւ արդար շինարարութեամբ մատնելիս հայ ազգիս բարգաւաճմանն նկատմամբ ունեցած արժէքն ըստ արժանաբն գնահատել:

Հեղինակին տարածած մահաւան 10 ամեակին առթիւ՝ Այլի 8 թիկին Բաճիքի բարեհաճ թղլատութեամբ՝ «Մամուկէն» այս Բ. տպագրութեան սկիզբը դրուած Բաճիքի վերջին լուսանկարն շինուած յաճող պատկերը կը ներկայացընենք մեր ընկերացուներուն:*

Հ. Վ. ՄՈՒՔ.



Յ Ե Ր Ե Ն Ե Ր

Ն Ո Ր Ո Ւ Թ Ի Ն Ի Ն Ի Ր

1. Դոնդրու արաբական անունները: — 2. Հայնքընի տառադարձութիւնը: — 3. Հունգարացաց նախնական անունն Նայրէն: — 4. Յակոբյան Տեսնունդոր «Անտարան Մանուկեան Յիսուս», — 5. Հայոց պատարագը: — 6. «Արարտ», ամսագրի մասին: — 7. Կասիս յոյն մանուկներու շայնքու մասին գրածը: — 8. Բառագալունքն «Հայ մատենագրութիւնը»:

1. Դեղերն — քրեական անունները: M. Steinschneider սկսած է հրատարակել ի թերթին Wiener Zeitsch. f. d. K. d. M. (1897 էջ 258 եւ շարուն.), դեղերու արաբերէն անուններու ցանկը, հին արաբացի բժշկարաններէն քաղելով: Մեր հայ բժշկարաններով զբաղողները դիտեն՝ որ այս ուրպիս օգտակար գործ է մեզին:

2. Հայերէնի դասագրքը՝ ինչպէս: Արեւելեան լեզուներու բառերն ու անունները լատին տառով գրելը միշտ մեծ դժուարութիւն պատճառած է Եւրոպացոց, վասն զի այն լեզուներու հնչման համապատասխանող առտաձեւեր չունին, եւ ստիպուած են այլեւայլ ձեւեր հնարել: Բազմաթիւ դրութիւններու վրայ աւելցաւ նոր

Համեմատեալ առ այս՝ Պր. Յ. Դաղարձանի «Փառաստ իւրեանցի», եւն. Հոմարտ Աժ. 1897, էջ 335—337 եւ 1898, 5 — 10:

* Բաճիքի միւս վեպերուն վրայ ընդարձակ տեսութիւն մը հրատարակած է մեր Յարգելի գործակից Պր. Գ. Տիրանս «Հանդիսիս» մէջ 1887. էջ 115, «Իրուսայն գրականութիւնը, Բ. — Յակոբ Մուղե-Յակոբան (Բաճիքի)»: ՆՄԲ.